

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՏԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

## ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐՁԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐ ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷջ

ԱՊԱՌԻՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ մը չէ տալիքս, որուն հարկաւոր կարողութիւնը կը պակսի ինձ, թէեւ ի սրոէ և անկեղծօրէն կը ցանկամ: Ինձի՝ հաւաքմանս մէջ՝ կը պակսին շատ մը Հայերէն հին տպագրութիւններ, (բանի որ նպատակս մինակ անոնց փորագրական մանրանկարներով զբաղիլ է) նաեւ ինձի կը պակսին Հայ տպագրութեան պատմութեան մասին հրատարակութիւններ: Տիպ ու Տառ՝ ողբացեալ թէոդիկի այդ կարեւոր հրատարակութիւնը՝ կը ցաւիմ որ շատ ուշ կրցայ ձեռք ձգել՝ շնորհիւ Պրն. Ա. Զօպանեանի ազնութեան, առանց որուն գաղափար չպիտի ունենայի այդ յոգնաջան աշխատութեան մասին, որուն մէջ թէեւ պակսեցաւ զոհացուցիչ նիւթ: Արդէն չեմ ալ կարծեր որ մեր մօտ կայ Հայ Տպագրութեան Պատկերագարդ այնպիսի աշխատութիւն մը որ Հայ հին ու նոր տպագրութեանց մէկ կատարեալ ցուցակը ըլլալէ զատ ըլլայ նաեւ տպարաններու, տպագրիչներու եւն. լիակատար ուսումնասիրեալ պատմութիւնը:

Անշուշտ հետաքրքիր ընթերցողը ասոնց նկատի պիտի առնէ երբ աշխատութեանս արժէքին գնահատութիւնը, կամ քննադատութիւնը խնդիր ըլլայ:

Անտարակոյն նիւթը անկոխ զետին մընէ մեր գեղարուեստական ուսումնասիրութեանց ընդարձակ ասպարէզին մէջ, որուն ընդզրկած սահմանները բոլորովին անծանօթ կը մնան մեզի: Դժբախտաբար պարագաները չեն ներեր որ կարենամ ընել սկզբնաւորութեան պատմութիւնը Հայ Փայտափորական Պատկերագրութեան: Հունի 1498ին ձեռնարկած է Հայերէն գրով հրատարակութեան<sup>1</sup>:


1512-3ի հրատարակութիւնը՝ չափա-

1. Այս մասին տես Բազմավէպ 1913 թիւ 11-12:  
«Հայ. Ա. տպարանի հիմնադիր» Հ. Կ. Տէր-Սահականի արժէքաւոր յօդուածը»

կութիւններով որոշ կարգ մը փորագրիչ Հայերու և իրենց արտադրութեանց և նաեւ անոնց ազգեցութեան աղբիւներուն մասին: Ուսումնասիրութիւնս աւելի հեշտին ընելու համար կու տամ կարեւոր արտատպութիւններ՝ որոնց հրատարակութեան համար ամէնքս ալ երախտապարտ շնորհակալութեամբ մը պէտք է արտայայտուինը «Բազմավէպ»ի յարգելի խմբագրութեան՝ որ ազնիւ և զոհաբեր ջանքերով դիւրացուց այս արտատպութեանց հրատարակութիւնը:

1512ին կատարուեցաւ առաջին տպագրութիւնը Մեղապարտ Յակոբ անուն Հայու մը կողմէ Վենետիկի մէջ: Աւելի բան մը գժբախտաբար չինք զիտեր այս հին հրատարակիչին մասին: Ան ինքզինքը կոչչած է մեղապարտ՝ պարզապէս Հայոցս մէջ ընդունուած և հին ձեռագրաց յիշատակարաններուն մէջ հասարակ եղող նուազական, մեղաղրական տիտղոսներ գործածելու սովորութեան համար: Հայկական այս առաջին և հնագոյն տպագրութիւնը ունի իբր տպարանանիշ չորս լատին տառեր D. I. Z. A.: Մեղապարտ Յակոբ եղած է Հայերէն առաջին հրատարակիչը, սակայն տպարանը ուր այդ հրատարակութիւնը կատարուեցաւ Վենետիկեան էր և առաջին Հայկական տպարանին տէրն էր Democrito Terrazina որ նոյն իսկ 1498ին ձեռնարկած է Հայերէն գրով հրատարակութեան<sup>1</sup>:

1512-3ի հրատարակութիւնը՝ չափա-



Թ. 1. Աստուածաշունչ Ուկամ Վ. ի (էջ 447)


Պատկերի մէջ կ'երեւն լատին Ա, Բ, Ը, գրեթե իսկ Պատկերին ձախ անկիմը երազացի փորագրէն փական գիր ստորագրութիւնը:

զանց հազուազիւտ՝ ունեցեր է նաեւ խորաններ, զարդագրեր, սակայն ամէնքն ալ զարդարական հին ձեռազգական զարդ զոհական մասին: Ան ինքզինքը կոչչած է մեղապարտ՝ պարզապէս Հայոցս մէջ ընդունուած և հին ձեռագրաց յիշատակարաններուն մէջ հասարակ եղող նուազական, մեղաղրական տիտղոսներ գործածելու սովորութեան համար: Հայկական այս առաջին և հնագոյն տպագրութիւնը ունի իբր տպարանանիշ չորս լատին տառեր D. I. Z. A.: Մեղապարտ Յակոբ եղած է Հայերէն առաջին հրատարակիչը, սակայն տպարանը ուր այդ հրատարակութիւնը կատարուեցաւ Վենետիկեան էր և առաջին Հայկական տպարանին տէրն էր Democrito Terrazina որ նոյն իսկ 1498ին ձեռնարկած է Հայերէն գրով հրատարակութեան<sup>1</sup>:

Աւելորդ չունեցաւ հոս քննել թէ ինչո՞ւ հին Հայ Ժ. գալու հրատարակութեանց մէջ զարդերու, զարդագրերու, խորաններու համար վերամշակուած է հին ձեռագրական Հայ արուեստին այդ արուեստական ձեւաւորումները, իսկ պատկերներու համար նոյն այդ աղբիւները մերժուած են: Համար նոյն այդ աղբիւները մերժուած են:

Հայ մանրանկարչական արուեստին

պատկերագործական ճիւղը, ուր մարդկային կենաց զանազան ձեւերը, շարժումները պիտի արտայայտուէին, կը մնար արեւելատիպ, այսինքն առանց խորքի, մթնոլորտի, հեռաւորութեան և մօտաւորութեան համեմատութեան: Նոյն նկարին հեռուն գտնուող մարդ մը երբեմն պատկերին առջեւ գտնուող մարդուն չափ մեծ կ'ըլլար, կամ շատ աւելի յաճախ անոր չափ որոշ և յստակ թէեւ անկէ փոքր: Հորիզոնին, պատկերին խորքին մէջ ամէնքն բան որոշ և յստակ էր: Իսկ ընդհակառակութիւնը աղբակը թոյլ պիտի չտար որ արեւելեան անխորը արուեստը հոն գետին գտնէր: Որով որևէ Հայ հրատարակիչը չէր կրնար Հայկական զարդածեւերէն անդին պահանջել Եւրոպացի տպագրական փորագրիչներէն՝ որոնց ճաշակին համար տանելի էր Հայ զարդարուեստը բայց ոչ մանրանկարչութիւնը, որ իրենց ըմ-




Թ. 2. Աստուածաշունչ Ուկամ Վ. ի (էջ 711)

Պատկերին ներեւն կ'երեւն Ալբրետ Դյուրե-ի Հանրածանօթ փակագիր ստորագրութիւնը, որուն աջակողմը՝ պատկերի փորագրէնը:

բըռնմումներուն, արուեստի կրթութեան համար բոլորովին հակոտնեայ, անմարսելի, և անըմբոնելի էր:

Տպագրութիւնը Եւրոպական արհեստ մ'ըլլալով Հայերն ալ ստիպուած էին իրենց տպագրական առաջին փորձերը օտար երկրի մէջ կատարել, ենթարկուիլ այդ արուեստին՝ որ կը տիրապետէր տպա-




Թ. 3. Աստուածաշումչ Ոսկամ Վ.ի (էջ 431)

գրութեամբ զարգացած Եւրոպական երկրներուն մէջ: Իրենց համար ոչ միայն գժուարածախս, այլ զըրեթէ անկարելի պիտի ըլլար Հայ մանրանկարիչներ բերել Հայաստանէն իրենց Հայ տպագրական սկզբանական աշխատութիւնները Հայ արուեստով ճողացնելու համար: Դիրին բան չէր այն ատեն հրատարակութիւն մը զլուս բերել, խնդիրը ալ աւելի կնճուտելու հարկ չկար Հայ արուեստագէտներ փնտոելով զանոնք ալ Եւրոպա բերելու: Ոսկէ զատ դիցուք թէ ատիկա կարելի ըլլար կատարել, սակայն Հայերը փայտափորագրիչներ չէին, և տպագրութեան համար նման փորագրութեանց պատրաստութիւնը դեռ զիրենք չէր ստիպած ձեռնամուխ ըլլալու արուեստի արտայատութեան այդ ձեւին

մէջ, որ մեր մէջ մուտ գտաւ 1700ական թուականներէն վերջ միայն. այն ալ իրը հնատեւողութիւն Եւրոպական ոճերուն: Ուրեմն դարձեալ Եւրոպացիններուն կ'իյնար մեր հին տպագրութիւնները պատկերագրելու արհեստի կէտը: Խսկ առանց արուեստն հասկնալու՝ արհեստը չի կրնար հաւատարիմ թարգմանը ըլլալ արուեստին հոգւոյն:


Անտարակոյս Հայ հին հրատարակիչները իրենց տրամադրութեան տակ ունէին նաեւ Հայ մանրանկարեալ ձեռագիրներ, սակայն արդէն վերը բացատրուած պատճառներով այդ հին Հայ արուեստի նմոյշները ներշնչման աղբիւր չեղան Հայ տպագրութեան պատկերագրութեան համար: Մինչ զարդակերպերը հեշտիւ զրաւցին Հայ ձեռագրաց մէջ ունեցած իրենց զարգացած զիրբը՝ նաեւ հայ տպագրութեանց զարդերուն մէջ. թէեւ հոն իսկ՝ Մեղապարտ Յակոբի հրատարակութեան մէջ՝ հայերէն զլսատառ զարդագրերը Հայ ճաշակով փորագրուած են:

Փայտափորագրութիւնը շատ ընդարձակ կերպով զարգացած արուեստ մը չէր հին Հայոց մօտ: Թէեւ ԺԵ-Ժ. դարերէն հասած է Մեւանայ վանքի փայտեայ դուռը (Երեւանի Հայ Պետական Թանգարան) և այլուր ալ ի Խրիմ կը յիշուին հին ընկուղեայ քանդակեալ դռներ, այսուհան կերծ փայտափորագրութիւնը Հայոց մէջ տարածուած արուեստ մը չէր: Թէ ինչո՞ւ, այդ մասին որոշ չեմ կրնար ըսել, սակայն հաւանաբար յարմար փայտի պակասը զլիաւոր պատճառներէն մին էր: Կասը զլիաւոր աւելցընեմ որ հիւսուածեղէններու համար տպածոներու կաղապարները փայտէ կ'ըլլային, և ատոնց մեծագոյն մասը Հայ արհեստագէտ արուեստագէտները կը պատրաստէին, օրինակ կ. Պուստ և ազգմաններուն տպածոյ կաղապարները: Դժբախտաբար մոռացութեան մատուած այս արհեստին՝ հաղմաձիութեան, թէ արհեստին և թէ արուեստին մասին, թէ արհեստին և թէ արուեստին մասին:



Թ. 4. Աւետարամ Աստուածատուրի տպարամին, 1729, էջ 248.

Ստորեւ ձախակողմը՝ ստորագրութիւն Գ.Բ.:



Թ. 5. Աստուածաշումչ Ոսկամի, էջ 433.

(Տպ. Ամստերդամ, 1666), էջ 433.


ԲԱԶՄԱՎՀԱ ՀՈԿԵՆՄԲԵՐ - ՆՈՅԵՄԲՐԻ 1987




Թ. 6. Աւետ. Աստուածատուրի տպ. 1729ի, էջ 239.

Տես ստորագր. Գ.Բ. վերեւի եռանկեան մէջ:

16





թ. 7. ժողովածոյ տպ. 1710ի, էջ 145.

ալ հրատարակութեան մանրամասնութիւնները՝ որոնց մէջ բաւական նկատելի կէտեր կան ցարդ անտես առնուած, այդ մասին գեղարուեստական ծրագրեալ ուրիշ աշխատութեան մը մէջ առիթ պիտի ունենամ Ոսկանի Աստուածաշունչին մասին երկար խօսելու և պրավտելու:

Օրմանեան՝ Ոսկանի Աստուածաշունչին մասին խօսելէ վերջ կ'ըսէ. «Իրմէ առաջ կատարուած բուլոր տպագրութիւններէն գերազանց գործ մըն է, տառերը ընտիր ձեւով, այժմ ալ իրը տիպար սեպուելու արժանի, պատկերներով և զարդերով ճռխացած, որոնք ամսին մէջ կան լատին A. B. C. D. եւն տառերը, Հունատերէն բնագրին մէջ պատկերներուն իմաստը զիւրացնելու համար, սակայն հայ հրատարակիչը նկատի չառաւ այդ փոքրիկ անպատճեռթիւնը, և այդ զրաթիւերը չօգտագործեց իր հրատարակութեան մէջ:

1. Ազգապատում, Բ. հատոր էջ 2240.

2. Հունական և Հայերը - Հանդ. ամս. 1927, էջ 180.

3. Համեմատելով տեսայ թէ այս հատորին մէջ բռն իսկ գործածուած նկարատիպերն (թլէշ) են որ գործածած է Ոսկանի Վրդ. 1666ի Ա. Գրոց հրատարակութեան մէջ, Համեմատութեան դիւրութեան համար հոս կու տամ համառա ցանկ մը.

Աստ հր. պատ. թ. 3 Ոսկան էջ 431

» » » 10 » » 472

» » » 5 » » 433

» » » 1 » » 449

» » » 13 » » 484

մարին<sup>1</sup>: Առ այժմ միայն պատկերները կը հետաքրքրեն մեզ, որուն համար Աստուածան կ'ըսէ «նա շինել տուեց նաեւ պատկերներ Ա. Գրքից առնուած, յատկապէս Աստուածաշունչի համար<sup>2</sup>»:

Սակայն մենք պիտի տեսնենք որ Ոսկանի Աստուածաշունչին համար ձեռք բերաւ արդէն պատրաստ պատկերներ, զորս գործածեց իր միւս հրատարակութեանց մէջ ալ՝ որպէս իր Ամսերտամ հրատարակած Շարակնոցին մէջ: Այս փայտափորագրեալ պատկերները արդէն հրատարակուած էին և գործածուած Հոլանտերէն Biblia Sacraի (Աստուածաշունչ) տպագրութեան մէջ, կատարուած T'Antwerpen by IAN VAN MOERENTORF EN NV HERDRUCKT by PIETER IACOPSZ. 1657<sup>3</sup>, ըսել է Ոսկանի հրատարակածէն 11 տարի առաջ:

Որոշ է թէ Ոսկանի նիւթական միջոցները իրեն թոյլ չպիտի տային այսբան բազմաթիւ փորագրուած պատկերներ ունենալ՝ զանոնք ուղակի իրեն համար պատրաստել տալով, ուստի այդ բազմաջան վրդը յաջորդ միջոցին դիմեց, այսինքն զնեց արդէն գործածուած փորագրութիւններ: Թէեւ անոնք գործածուած էին նախակէս Հոլանտերէն հրատարակութեան մը համար և առ այդ ալ պատրաստուած, որովհետեւ պատկերներուն մեծ մասին մէջ կան լատին A. B. C. D. եւն տառերը, Հունատերէն բնագրին մէջ պատկերներուն իմաստը զիւրացնելու համար, սակայն հայ հրատարակիչը նկատի չառաւ այդ փոքրիկ անպատճեռթիւնը, և այդ զրաթիւերը չօգտագործեց իր հրատարակութեան մէջ:

Գրաթուած պատկերի օրինակ մըն է հոս



թ. 8. Աստուածաշունչ Ոսկանի, էջ 470.



թ. 9. Աւետարամ 1729ի, էջ 142. Ստորագր. Գր ստորեւ ձախակողմբ:

գրաթուած պատկերի թիւ 1 նկարը:


Ոսկանի Աստուածաշունչին պատկերները մէկ հեղինակի մը գործը չեն, այլ ները մէկ հեղինակի մը գործը չեն, այլ շատ մը հեղինակներու, զորս մէկ փայշատ մը հեղինակած է և փորատափորագրիչ մը օրինակած է փորագրութիւնը անյայտ գրած: Փորագրիչին ինքնութիւնը պատշի մնձի, ան իւրաքանչիւր պատշի մնձի, իր անխուսափելի մնագիր կերի մէջ ունի իր անխուսափելի մնագիր կերի մէջ կան նաեւ ստորագրութիւնները նշանաւոր գծագրիչ հեղինակներու որպէս օր. հոս, թ. 2. պատկերին ներբեւ Ալբրեդ Durer (1471-1528) և ուրիշներու: Ինչպէս ըսի, ուրիշ առթիւ Ոսկանի տպագրութիւնը նկատի պիտի ունենամ և այն ատեն աւելի ընդարձակորէն պիտի խօսիմ:

Ոսկանի Աստուածաշունչին նկարներն եղան զլիաւոր՝ եթէ ոչ միակ՝ ներշնչարնը Հայ պատկերագործ տպագրական


փայտափորագրիչներուն: Առ այդ իրեն նմոյշ «Բազմավէպ»ի ընթերցողներուն կը ներկայացնեմ քանի մը հատը անոնցմէ՝ որոնք Ոսկանի Աստուածաշունչին պատկերները իրը բնաստիալ ունեցած են իրենց արտապութեանը համար: Սակայն հոս աւելցրնմ որ Ոսկանի ուրիշ գործերը թէեւ կը պակսին ինձի, սակայն ան որ 1664ին Ամստերտամ հրատարակած Հայերէն «Երածաշտական երգեցմունք» հրատարակութիւնը նոյնպէս պատկերագրագար է Christoffel van Sichem (երէց) փորագրած նկարներով:

Ոսկանի Աստուածաշունչին 431 էջի պատկերը (հոս նկար թիւ 3) օրինակուած կը գտնենք 1729ին Տրուպ Աստուածատուրէն հրատարակուած Աւետարամին մէջ, տպագրութիւնը նկատի պիտի ունենամ և այն ատեն աւելի ընդարձակորէն պիտի խօսիմ:

Ոսկանի Աստուածաշունչին նկարներն



թ. 10. Աստուածաշումչ Ոսկամի, էջ 472.



թ. 12. Ժողովածոյ 1710ի, էջ 175.



թ. 11. Աւետարան 1729ի, էջ 26.


Ստորագր. Գ.Բ. Ճնրադիք Յիսուսի ռոբին ետեւ,

Գիրք և ձառ Հոգեշահ անուն զըթին մէջ,  
նոյնպէս կ. Պոլիս հրատարակուած:


Դարձեալ Ոսկանի 433 էջի նկարին  
արտատպութիւնը կը գտնեմ 1729ի վե-  
րոյիշեալ աւետարանին 239 էջին վրայ  
(թ. 5 և 6): Ասկայն այս նկարն ալ ասկէ  
առաջ 1710ին անստորագիր փորագրիչ  
մը արտագրած է կ. Պոլիս՝ Սարգիս դարի  
տպարանէն լոյս տեսած ժողովածուին հա-  
մար (հոս նկար թիւ 7): Ես աստ կը հրա-  
տարակեմ զանոնց որպէսզի ընթերցողը  
կարենայ որոշ տեսնել աշխատութեան ար-  
հեստական արքերութիւնը և մեր մօտ  
ունեցած աստիճանը:

Ոսկանի 471 էջի պատկերը (թ. 8) կը  
գտնուի 1729ի կ. Պոլսոյ աւետարանին  
մէջ, 142 (թ. 9): Իսկ Ոսկանի էջ 472ը  
(թ. 10) արտագծուած կը գտնեմ նոյն  
աւետարանին մէջ՝ էջ 26, նաեւ 1710ի  
ժողովածուին մէջ՝ էջ 175 (թ. 11 և 12)  
և դարձեալ 1722ին Մարտիրոս Դարի  
Գիրք և ձառ Հոգեշահին մէջ. Վերջի եր-  
կուքը անստորագիր:

Ոսկանի՝ 484 և 565 էջերու նկարնե-  
րէն (թ. 13 և 14) առնուած են նոյն




թ. 13. Աստուածաշումչ Ոսկամի, էջ 484.




թ. 15. Աւետարան 1729ի, էջ 82.  
Ստորագրութիւնը Գ.Բ. ստորեւ:


1729ի Աւետարանին 82 և 138 էջերու  
արտագծութիւնները (թ. 15 և 16): Իսկ  
569 էջն ունի նկար մը (թ. 17) որ օրի-  
նակ ծառայած է նոյն 1729ի աւետարանին  
358 էջի պատկերին (թ. 18) ինչպէս նաեւ  
1722ի Մարտիրոս Դարի Գիրք և ձառ  
Հոգեշահին, և նոյն իսկ 1772ին տպա-  
գրուած Պետրոս վարդապետ տաղասաց  
գրուած Պետրոս վարդապետ տաղասաց  
Ղափանցոյ Գրիգոր կուցեկալ Երգարան,  
Աստուածուութիւնը կուցեկալ կամարին, ի կ. Պոլիս  
հրատարակեալ հատորին մէջ էջ 58 որ  
հրատարակեալ հատորին համար գործածուած  
1729ին Աւետարանին համար գործածուած  
փորագրութիւնն իսկ է:  
Ոսկանի 570 էջն ունի նկար մը (թ.  
19) որ օրինակուած կը գտնենք նոյն  
1772ի Երգարանին 34 էջին վրայ (թ. 20):  
Իսկ ամէնէն հետաքրքրականն է սա-  
որ Ոսկանի 499 էջի նկարին (թ. 21) բնա-  
տիպ կադապարը գործածուած է 1752ին  
կ. Պոլիս հրատարակուած Գրգոր Եսա-  
մանեային 106 էջին մէջ: Այս Գրգոր կ  
Եսամանեային հրատարակուած է ի տպա-  
րանի տէր Յոհանենիսի: Ասկայն թէ ինչ-



թ. 14. Աստուածաշումչ Ոսկամի, էջ 565.




Թ. 16. Աւետարան 1729ի, էջ 138.  
Ատորագը. ստորեւ, աջակողմը՝ հազիւ տեսանելի.




թ. 17. Աստուածաշունչը Ոսկամի, էջ 569.

պէս այս նկարին քլիշէն Ասկանի Աստուածաշունչին մէջ 1666-8ին Ամսդերտամ հրատարակուելէ վերջ 1752ին կ. Պոլիս կու գայ Գրգուէկ Եռամասնեային մէջ տը-պուելու համար, ինծի համար առ այժմ գդուար է բացատրել: Ասկանի տպարանը, որուն համար անշուշտ գնուած էին նաեւ Աստուածաշունչի փայտափորագրեալ պատկերները՝ Մարսիլիա փոխազրուեցաւ, սակայն ոչ ամբողջութեամբ, այլ մաս մը մնաց Ամսդերտամ որ ըստ Սարուխանի հուսկ Լայպցիկ տարուեցան: Սակայն թէ անկէ վերջ ի՞նչ եղան յայտնի չէ: Իսկ Մարսիլիա տարուած մասը գարձեալ բերուեցաւ Ամսդերտամ, վերջապէս մաս մը՝ ժամանակ վերջ Միթթար Աբբահօր ձեռքն անցան, սակայն ինծի յայտնի չէ թէ փայտափորագրեալ պատկերներն ալ Ս. Ղազար բերուեցան թէ ո՛չ: Իսկ թէ ի՞նչ չպէս այդ փայտափորագրութիւններէն մին կ. Պոլսոյ 1752ի վերոյիշեալ հրատարակութեան մէջ կրցած է տեղ գտնել, ատիկա



թ. 18. Աւետարան տպ. 1729ի, էջ 358.  
Առողջագոր. Գլ սառեւ ձախակողմբ.



թ. 19 Աստուածաշութ Ոսկամի, էջ 570.



թ. 20. Տաղարամ 1722ի, էջ 34.

ալ առ այժմ մութ կը մնայ ինծի. և  
սակայն այդ փաստն ալ կրնայ նշանա-  
կալից ըլլալ Ոսկանի տպարանին վախճա-  
նին պատմութեան համար<sup>1</sup>:

Նոյնպէս 1752էն առաջ 1734րո գ.  
Պոլիս հրատարակուած Յովհաննէս Հան-  
նայի Երուսաղէմի Պատմոթեան 10 էջին  
Վրայ կը գտնենք յար և նման պատկերը  
Ուկանին էջ 462ին պատկերին (ասութ.  
22): Արհեստական մանրակրկիտ բննու-  
թիւն մը ինձի հաստատեց թէ 1734ի տր-  
պագրութեան մէջ գործածուածը նոյն իսկ  
1666ին Ուկանի յԱմսդերտամ տպագրու-  
թեան մէջ գործածածն էր, միայն թէ կ.  
Պոլսոյ տպագրութեան մէջ գործածուելու

1. Ինձի կը պակսէր Պետրոս Լատինացիի ի քաղել  
Պիկովիի 1705ին հրատարակած Աստուածաշնչը Ու-  
կանեան մանր զիբերով. պատկերապարդ, քայլ անյառող  
տպագրութիւն՝ արուեստի և եւսպանով ինչպէս որ Թէոփիկ  
կը վկայէ (Տիպ ու Տառ էլ 60). Պետրոս ազգական է  
եղած Ուկանի՝ որմէ ստացեր է եղեր անոր տպարանին  
մէկ մասը:



թ. 21. Աստուածաշըմս Ոսկանի, էջ 499.  
Գործածուած է նաեւ Կ. Պալսոյ 1752ի զերբ և առաջ  
մասնիկաի մէջ.

